

բազմաթիւ հրամանաւ ուրաք ստացան ձեւաբանի Վ. լսարանի ուսանող Նիկողոսյան Քիւր-գեան Աքքրիմանցի և Բ. լսարանի ուսանող Միկայիլ Մեկքոնեան զանեցի ու Յարութիւն Արամեան Ն. Նախիջևանի Թոփաի զիւղից:— Աէաք է նկատել, որ ինչպէս Ս. Ստեփաննոսի այնպէս և միւս աւագ տոներն ու եկեղ. հանդէսները առանձին զայնչուձեւամբ կատարուեցան այս տարին շնորհիւ այն բարեգործական և կարգ ու կանոնի որ մտել ու աւելացել է Մայր սամարի մէջ Գեր. Աննդ կախիկոսի աւագ լուսարար կարգուելու օրից: Աւելացել են նաև սամարի հանդէսներն ու սոցաները որոնց համար զովելի նախանձախնդրութեամբ զիմուսներ է անում և հեռու մտովի նուիրատուներ դառնում Գեր. Աննդ կախիկոսի:

Արնոյ սոսկալի երկրաշարժի լուրն անելով՝ Նորին Ա.հ.հատուութիւնը անօրինեց անմիջապէս հազար բուլլի ուղարկել Մ. Ա. Թոփաի գանձարանից ի նպաստ վասնգեղաների:

Ն. Ա.հ.հատուութիւնը բարեհաճեց ներկայ դառնուել ս. Թաղէոս և ս. Բարդուղիմիոս առաքելայնեբի տոնի երկերեան ձեւաբանում կազմած գրական հանդիմնի կարգալ սուրբերի յիշատակին նուիրած Խրքերթուածը և Իւր հայրական խրատներն ու յորդորները ապ ուսանող մանկուոյն:

ՏԱԿԱՆԱԿ

Երգումի երկրաշարժը. — Հոկտ. 26-ին ուրբաթ օրը Էրզրումի մէջ երկրաշարժ եղաւ որի դորաւոր ցնցումները բաւական ծանր վնասներ պատճառած են Բաղմաթիւ տուներ փլեր կամ ծանրապէս վնասուեր են: Արտուի թէ մեռեալներուն և վերաօրեակներուն թիւը 20-ի կը հասնի: Եկեղեցիներ ալ վնասուած են բաւական ծանր կերպով: Ժողովուրդը վրաններու տակ հաստատուեր է: Նահանգին նորընտիր կուսակալ Նազըմ պէյ վնասուողներուն այցելելով զանոնք հանգարակեցուցեր է: Ժողովուրդը վախէն իր բնակա-

րանները չէ մտէր: Նոր ցնցումներու մտածումն իսկ սարսափելով:

Երկրաշարժը նախապէս կարծուածէն աւելի մեծ վնասներու օղբի տուած է, մանաւանդ երբ նկատողութեան առնելը եղաւ նախն խտուութիւնը: քանի որ շատերը հարկադրուած են իրենց տունը տեղը թողուլ և վրաններու տակ ապաստանել: Եղած վնասները անմիջապէս դարմանել կարելի չէ հարկաւ: սակայն հնար եղածին շտի գարման մը ըլլալու համար կուսակալ Ասեմ. Նազմ պէյ իր նախագահութեան տակ յանձնաժողով մը կազմեր է: որուն կը մասնակցի նաև առաջնօրը Զաւէն Ծ. Ա. և անմիջապէս հանգանակութիւն կատարուելով 500 սուխի շտի դուար մը հաւարուեր է: Միւս կողմէ կուսակալը մեծապէս հոգ կը տանի: որ արկածելաց ինչքերը ապահովուն և վնասուած չէնքերու մէջ բնակութիւն չհաստատուի: Պատրիարքարանի մէջ յանձնաժողով մը կազմուեցաւ որուն անդամ ընտրուած են Տիգրան էֆ. Տէր-Ներսէսեան, Գանիէլ էֆ. Լանէսեան, Կարապետ էֆ. Խերպիկեան և Գարեգին էֆ. Ազամեան: Ս. Պատրիարքը 10 սուխի տուած և կոնդակ մըն ալ յանձնած է յանձնաժողովայ որուն մէջ խօսելով պէտքէն կարևորութեան վրայ կ'աւելցնէ: «Սիրելիք, գուք որ առէն կարօտութեան միջոց նպաստ չէք զլացած, փութացէք այդ առթիւ ալ ցուցնել 2եր սերը, 2եր գութը, և նպաստել, ու ողորմելով յայտնեցէք և վկայեցէք 2եր պարտուց կատարմանը համար ունեցած փոյթներնդ:»

— Էրզրումէն Զաւէն Ծ. Ա. Նոյեմբեր 3 թուականով գրած է Պատրիարքարան թէ երկրաշարժի ցնցումները կը շարունակեն դեռ. խիստ ձմեռ մը կ'ընէ, կրկնապատկելով ազատ ժողովրդեան թշուառութիւնը: Ժողովուրդը դեռ իր տունները չէ գարձած. խանութները դոյ կը մնան դեռ: միայն կառավարութեան յորդորմամբ փուռերն ու մասվածաւները բաց են, ժողովրդին հաց և միս հայթայթելու համար: Ժողովրդին սնունդ հայթայթելու համար կազմուած յանձնաժողովը ամէն միջոց ու ջանք ի գործ կը դնէ օրը օրին ապրող ժողովրդին հաց, կերակուր, շաքար, թէյ և մսակիք հասցնելու: Տեղական իշխանութիւնը փութով կը շարունակէ հանդանակութիւնը բազաբին բարեկեցիկ զատակարգին մէջ, որ մինչև 1000 սուխոյ հասած է: Այս հանգանակութեան հոյ բարեկեցիկ զատակարգն ալ բաւական նշանակելի մասնակցութիւն մը ունեցած է: Տեղական կառավարութիւնը ամէն ազգէ ու կրօնքէ արկածելոց անխախտ կարելի եղած նըպատանները կը հասցնէ: Օրտկան 800 օխա հաց կը զրկուի միայն Հայոց Առաջնօրդարանը: Զաւէն Ա. յանուն արկածելոց իր խորին երախտա-

գիտութիւնը յայնանձ է Վեհ. Սուլթանին որ Եր հայրական հոգածութեամբ բարեհաճած էր հրամայել որ թէ անձնական և թէ կառավարական գանձերէն նպաստներ զրկուին անմիջապէս: Նոյնպէս իր շնորհակալութիւնները յայնանձ է Ս. Պատրիարքին: որու կարգադրութեամբ կազմուած յանձնաժողովոյ հաւաքած նպաստներէն երկու անգամէն 300 ոսկոյ դումար մը զրկած է: Չաւէն Վ. կը յաւելու թէ՛ առ այժմ հաւաքուած կամ դուրսէն հասած նպաստները մեծ մասամբ կը պահուին սնցումներու դազրեւէն վերջ կարևոր կարգադրութեանց գործածուելու համար: Եկեղեցին որուն ճակատը և այլ մէկ քանի տեղերը շատ զէշ կերպով ձեզրուած էին: Եթէ վար առնուելով նորոգուի, կ'ըսէ Չաւէն Վ., առնուողն 2000 ոսկի կը կարօտի: Վարժարաններէն ամէնէն աւելի վնասուածներն են Արժնեան և Հոլիօսիմեան վարժարանները: որոնց խրաքանչիւրին վնասը 150էն 200 ոսկի կը հաշուուի: Ս. Լուսաւորի վանքին Եկեղեցին որ 189էն նորոգուած էր, ինչպէս նաև վանքին սենեակները) բոլորովին անգործածելի դարձած են:

— Նոյնմբեր 13 թուականով Չաւէն Մ. Վ. կը հեռագրէ. «Երկրաշարժը կը շարունակէ, ձմեռնային խառութիւնները կ'աւելնան, թշուառութիւն ծայրայեղ: Սոյն հեռագրէն կը հասկցուի թէ Նոյնմբեր 13ին դարձեալ զօրաւոր սնցում մը տեղի ունեցած է. մինչդեռ երկու օր առաջ լուր կար որ 30—40 ժամէ ի վեր երկրաշարժ տեղի չունենար և թէ չուկայի մէջ առատուրը սկսած է և շատերը իրենց առնները կը դառնան հեազհետէ:

20 հոկտեմբերի կաթարուեցաւ Կիլիկիոյ կաթողիկոսական ընտրուական ժողովոյ առաջին նիստը: Առանայի Ս. Աստուածածին Եկեղեցոյ մէջ, ներկայութեամբ նահանգիս կուսակալ Վսեմ. Պահրի փաշայի:

Պատգամաւորները մանկով տաճար սեղանին վրայ դանուած Ս. Խաչը և աւետարանը համբուրեցին: Եկեղեցականք երգեցին «Այսօր երկնայինքն» շարականը: և Տ. Սահակ Սրբազան շուրջառառնելով կարգաց «Գահնամ» գրէն Հայր, Տէր երկն և երկրի, Աւետարանը և աղօթքով մը փակեցարարողական մասը: Բոլոր պատգամաւորները իրենց աթոռներուն քով կեցած էին և առջևնին կը դանուէին զրասեղաններ, որոնց վրայ թուղթ և զրիշ կար, իսկ մէջտեղը քուէարկութեան յատուկ առօրը, սեղանի մը վրայ գրուած:

Տ Սահակ Եպիսկ. յորդորական բանախօսութենէ մը յետոյ սրտազին բարեմաղթութիւններ քրաւ:

Յետոյ Խորէն Վրդ. Դիմաքսեան կարգաց Պատրիարքական Կոնգրակը, ու Տ. Սահակ Սրբազան կարգաց ընտրական հրահանգը, ի վեր հանելով մէկ քանի յօդուածներու արամազրութիւնը, ապա ընտրելի եպիսկոպոսաց ցանկը պատրաստելու համար երեք աշխարհական անդամներէ բաղկացած յանձնաժողով մը կազմելով— մեծայն հաւանութեամբ ընտրողաց— առաջարկեց քիշ մը դադար ու հանդիստ առնուլ դուրսը՝ մինչ նորակազմ յանձնախումբը միայն մնալով ներսը եկեղեցոյ մէջ կը կատարէր իր պաշտօնը:

Նոյն միջոցին մասնախումբը պատշատեց հետևեալ ընտրելեաց ընդհանուր ցուցակը.

1. Վեհապետեան Տ. Յարութիւն Լպ Պատրիարք Ս. Երուսաղիմայ, 2. Օբմանեան Տ. Մազաքիա՝ Պատրիարք Կ. Պոլսոյ, 3. Բէքմէզճեան Տ. Կերակոս Եպիսկ. Կաթողիկոսական տեղապահ Կիլիկիոյ, 4. Խապայեան Տ. Սահակ Եպիսկ. 5. Բահմիզճեան Տ. Պետրոս արքեպ., 6. Չամչեան Տ. Բարթոլոմէոս Արքեպոս., 7. Սուքիասեան Տ. Մեսրոպ Արքեպոս., 8. Մուրատեան Տ. Մելքիսեդէկ Արքեպ., 9. Յովհաննէսեան Տ. Գրեղորիս Արքեպոս., 10. Սանտայճեան Տ. Ստեփան Եպոս., 11. Մանկունի Տ. Վահրամ Եպոս., 12. Միխիթարեան Տ. Խորէն Եպոս., 12. Գէորգեան Տ. Ներսէս Եպոս., 14. Սափրէչեան Տ. Տիմոթէոս Եպ., 15. Դիմաքսեան Տ. Հմայեակ Եպ., 16. Արալանեան Տ. Ներսէս Եպոս., 17. Մարկոսեանց Տ. Մամբրէ Եպոս., 18. Յովակիմեան Տ. Ստեփան Եպոս., 19. Երէցեան Տ. Գէորգ Եպոս., 20. Ճէվահրճեան Տ. Դաբրիէլ Եպոս., 21. Փափազեան Յակոբ— Աշոտ Եպիսկոպոս., 22. Դուրեան Տ. Եղիշէ Եպոս., 23. Այվաղեան Տ. Յովսէփ Լպոս., 24. Կէօմրիւքճեան Տ. Մովսէս Եպոս., 25. Արշարունի Տ. Յովհաննէս Եպոս., 26. Պալեան Տ. Տըզառ Եպիսկոպոս:

Երբ մէկ ժամ դադարէ վերջը պատգամաւորները ժողովատեղին մտան և իրենց տեղերը նստեցան, նախագահ Խապայեան Սրբազան ցանկը աչքէ անցնելէ յետոյ ըսաւ թէ Տ. Յարութիւն Պատրիարք ուղելով պահել իր արդի պաշտօնը, կրկին կրկին դրած է որ իր անունը վերցնեն ցանկէն, ինչպէս նոյն առաջարկութիւնը ըրած էր վերջին Կաթող. ընտրութեան պահուն: Նմանօրինակ զրոթիւն մըն ալ Երէցեան Սրբազան զրուակած էր: Նախագահը հայերէն կը խօսէր և Խորէն Վ. Դիմաքսեան զայն Թուրքերէնի կը թարգմանէր: Պատգամաւորներէն երկու քահանայքսին թէ Երէցեան Սրբազանին հրաժարու մը փափկանկատութեան պատճառաւ է և թէ իրենց քրէները Ն. Սրբազնութեան պիտի տան, անոր համար որ Տ. Գէորգ Սրբազան թէ աէրութեան և թէ ազգին օգտակար եկեղեցական մըն է, հե-

անարար միայն Յարութիւն Պատրիարքի անունը վերցնել հարկ դատուեցաւ: Այս ընտրելեաց ընդհանուր ցանկը բոլոր անդամներուն ալ ցրուեցաւ, և 40 պատգամաւորներու (որոնք 54 ձայն կը ներկայացնէին) մասնակցութեամբ կատարուած ընտրութեան արգիւնքը եղաւ հետեւեալը.—

S. Սահակ Եպիսկ. Խապայեան	50	քուէ
S. Գէորգ	>	Երէցեան 48 >
S. Վահրամ	>	Մանկունի 45 >
S. Հմայեակ	>	Դիմաքսեան 43 >
S. Գրիգորիս	>	Յովհաննէսեան 30 >
S. Մարգրիս	>	Օրմանեան 28 >
S. Եղիշէ	>	Դուրեան 22 >
S. Մելք.	>	Մուրաթեան 20 >
S. Ներսէս	>	Բէքմէղճեան 17 >
S. Մեսրոպ	>	Արսլանեան 16 >
S. Բարթոլ.	>	Սուրբատեան 2 >
S. Տրդատ	>	Չափեան 1 >
S. Տրդատ	>	Պայեան 1 >

— Խառն ժողովը նոյնմբեր 15-ին գումարուեցաւ Ղալաթիոյ Խորհրդարանին մէջ, նախագահութեամբ Ս. Պատրիարքին և ատենապետութեամբ Սանդիան փաշա Առլանեանի: Կիլիկիոյ կաթող. ընտրութեան պատուիրակ S. Սահակ եպս. Խապայեան Ասանալէն տեղեկագիր մը ուղղելով, մանրամասն տեղեկութիւն հաղորդած էր Ընտրող ժողովոյ գումարման, ընտրելեաց ցանկի պատրաստութեան և ընտրական նախագարատատութեանց վրայ: Ժողովը տեղեկագրին պարունակութեան հասու ըլլալով, շնորհակալութիւն և զոհունակութիւն յայտնեց S. Սահակ եպս.-ի այն ջանքերուն ու հոգածութեան համար: որոնցով կանոնադրապէս կատարած էր այս զօրծուութիւնները: Նոյնպէս զոհունակութիւն յայտնեց թէ ընտրող ժողովոյ անդամներու և թէ ընդհանուր կիլիկիոյ Վիճակներուն ժողովրդեան որոնք կաթող. ընտրութեան խնդրոյն մէջ սկիզբէն ի վեր կատարեալ եկեղեցատիրական ոգւով և խոհմութեամբ վարուած էին, նախանձախնդիր մնալով եկեղեցւոյ կանոնաց պահպանութեան:—Բալուի առաջն. տեղապահ Ներսէս Վ. իր պաշտօնը թողովոյ հեռացած էր վիճակէն և գրով մը ըստատրութիւններ տուած էր: Ժողովը անընդունելի դատեց իր ըացատրութիւնները, եկեղեցական կանոնաց և վարչական կարգապահութեան սկզբունքին հակառակ նկատելով իր վիճակէն անհրաման մեկնելը և որոշեց որ սակ վերջ սեէ վարչական պաշտօն չը յանձնուի իրեն, և դառնայ ի ս. Երուսաղէմ որու միաբաններէն է: Արտուեցաւ միանպաստան Բալու հրահանգը կիլի, առաջնորդի ընտրութիւն կատարելու համար:—Քղիկ նորընտիր առաջ. Ասիանեան Տաճատ Վ. կիլիկ հրահանգը կիլիկ էր իր պաշտօնէն:

Ժողովը այս հրահանգին պատճառներուն վրայ ս. Պատրիարքին տուած ըացատրութիւնները լսելէ յետոյ, ընդունեց անոր հրահանգին, որոշեալ հրահանգը կիլի, նոր ընտրութիւն կատարելու համար:—Տիարպէքիի առաջնորդի ընտրութիւնը կատարուած և տեղեկագիրը սրբուած էր: Իսկ միւս կողմէ ընտրութեան օրինաւորութեան նկատմամբ ինչ ինչ դիտողագրեր հասած էին: Ժողովը տեղեկագիրը քննելով, կատարուած ընտրութիւնը օրինաւոր դատեց: Եղած դիտողութիւնները՝ զուրկ կարեւորութենէ, և հետեւեալ հաստատեց ընտրութիւնը, որով Եղեկէլ Վ. առաջնորդ կարգուեցաւ Տիարպէքիի: Եւ թէպէտ Եղեկէլ Վ. գրով մը հրահանգին մատուցած էր, սակայն ժողովը մտածելով որ Եղեկէլ Վ. ըստուր պաշտօնավարութեան փորձեր տուած է արդէն, անընդունելի դատեց իր հրահանգին:—Երուսաղէմի Ս. Յակոբեանց միաբանութենէն Կարբիէլ Վ. Անուշեան առաջն. տեղապահ կարգուեցաւ Պաղդասի:—Բաղէշի Պատառ. Վարչութիւնը խնդրած էր առաջն. տեղապահ մը անուանումը և ըստ որում արդէն հրահանգ ուղղուած էր առաջնորդի ընտրութիւն կատարելու: որոշուեցաւ յանձնարարել որ ըստ այնմ ընտրութիւն տեղի ունենայ:

— Խառն ժողովը շաբաթ 25 նոյնմբեր առաւօտ Նիսա մը ըլլաւ Ղալաթիոյ Խորհրդարանը: Աւրբաթ օր Ս. Պատրիարքը տեղեկութիւններ հաղորդած էր Քաղ. ժողովոյ անդամներուն՝ Կիլիկիոյ կաթողիկոսական ընտրութեան խնդրոյն պարագաներուն նկատմամբ, նոյն օրը Կայս. կառավարութենէն հաղորդուեցաւ սրբագրեալ վեցանուն ցանկը: Աւստի Ս. Պատրիարքը ուրբաթ երեկոյ վարչութեան եկեղեցական և աշխարհական անդամներուն հրաւիր ուղղեց՝ Խառն ժողով գումարելու շաբաթ առաւօտ ժամը 4 1/2-ին: Այս հրահանգին համեմատ նոյն օրը Ղալաթիոյ Խորհրդարանը կը գումարէին Կրօն. ժողովէն S. Գրիգորիս և S. Վահրամ Սրբազանները և երկու քահանայ անդամներ, իսկ Քաղ. ժողովէն 4 անգամ: որոնք կարգալէ յետոյ հաւած թէպէտ ընդունելի մէջ մնացած առաջն. երկու ընտրելիներու անունները S. Սահակ կաթողիկոսի հեռագրելով անոնց վրայ ընտրութիւն կատարելու հրահանգ տալ որոշեցին: Ժողովը փակուելէ յետոյ Ս. Պատրիարքը հեռագիր մը ուղղելով Ատանայ հաղորդեց թէ ընտրողական ժողով գումարելով S. Սահակ և S. Գէորգ Սրբազաններէն մին պէտք է ընտրել կաթողիկոս կիլիկիոյ: Կոպրասուէր որ ընտրութիւնը շուտով տեղեկուենայ և արգիւնքը անմիջապէս կը հաղորդուի:

— Խառն ժողովը 14 դեկտ. Նիսա գումարուեցաւ:

բեց Ղալաթիոյ Խորհրդարանը, նախագահու-
թեամբ Ս. Պատրիարքին, որ ժողովին հարորդեց
Սիւնիկոյ Վիճակին կաթող. ընտրողական ժողո-
վին անդեկազերբ և գործադիր տեսուչ Խաղա-
յան Սրբազանին ուղղած յայտարարը՝ որոնք կը
ծանուցանեն Երէջեան Տ. Գէորգ Սրբազանին
կաթող. ընտրութիւնը տանն Սիւնիկոյ: Խառն
ժողովը ուշագրութեան առաւ այդ անդեկազե-
րը և ստուգելով ըստ օրինի կատարուած ը-
լալը նայն ընտրութեան, հաստատեց և Տանն Սի-
նիկոյ կաթողիկոս հռչակեց Տ. Գէորգ Սրբազանը,
և որոշեց պաշտօնական ձեւակերպութիւնները
կատարել և հարորդել ուր և որու որ անկէ
տոյն ընտրութեան հաստատուեր:

Ժողովն ուշագրութեան առաւ նաև Տէր
Գէորգ սրբազանի ժառուցած հրաժարականը և
կարելի չհամարեց հաւան դանուել այդ հրաժար-
ականին: քանի որ ըսնաւոր պատճառներ չկա-
լին մէջ անդ, քան մը որ ընտրողական ժողովն
ալ չէր ընդունած: Խառն ժողովը նիստաւորով որ
ն. Սրբազանութիւնը ըստ ամենայնի արժանաւոր
և ձեռնհաս է վարելու եկեղեցւոյ այդ զերտոյն
պաշտօնը՝ ի պէտս և ի պայճառութեան տանն
Սիւնիկոյ, նեցուկ ունենալով այն համակրութիւնն
և վստահութիւնը զորս կը վայելէր ազգէն և կո-
ռաւարութենէն, որոշեց իր ընտրութիւնը հա-
ղորդել Երէջեան սրբազանի պաշտօնագրով մը,
յատուէ պատգամաւորութեան մը մէջոցաւ:

Ժողովը իր շնորհակալութիւնը յայտնեց
Պատրիարքին Տէրապատ Տ. Սիւնիկոս սրբազանի գոր-
ծադիր տեսուչ Սահակ եպոս. ի ինչոյէս նաև
թեմակառններուն, որոնք Ազգ. Վարչութեան հետ
համերաշխութեամբ ըստ օրինի կատարեցին ըն-
տրութիւնը, պահելով եկեղեցւոյ միութիւնն:

Խառն ժողովն զբաղեցաւ նաև յարարեթա-
կան և ուրիշ գործերով:

— Խառն ժողովոյ կողմէ կարգուած պատ-
գամաւորութիւնը՝ որ կը բաղկանայ փոխանորդ
սրբազանէն ինչպէս նաև Տէր Ներոնիան Տիգ-
րան, Թէլեան Բարթող, և Խաչատուրեան Վա-
րապետ Աֆէնականքէ, 15 դեկտ. շաբաթ օրը
Երէջեան Սրբազանին մօտ երթալով Խառն ժո-
ղովին պաշտօնագիրը յանձնեցին ն. Սրբազանու-
թեան՝ որ շնորհակալութիւն յայտնելով իրեն
նկատմամբ ցոյց տուած համակրութեան և վրա-
տահութեան համար դիտել տուաւ թէ շլիտի
կրնայ իր այդ պաշտօնին մէջ արդիւնաւոր ըլլալ:
Պատգամաւորութիւնը յայտնեց Խառն ժողովին
տեսութիւնները աւելցնելով թէ ն. Սրբազանու-
թիւնը ձեռնհաս և արժանաւոր է այդ պաշտօ-
նին, թէ ինք ազգին համակրութիւնը վայելած
ըլլալով օգտակար կենայ ըստ և թէ տէրու-
թեան համակրութիւնը և Ազգ. Վարչութեան

օգնութիւնը իրեն նեցուկ և զօրավիզ պիտի ըլ-
լայ: Պատգամաւորութիւնը ն. Սրբազանութեան
հետ մէկ ու կէս ժամու շափ այս մտօք խորհրդ-
դակցութիւն մը կատարելով առաջարկեց որ Տ.
Գէորգ Սրբազան իր վերջնական որոշումը առէ
առաջ մէկ քանի օր ևս մտածէ: Պատգամաւոր-
ութիւնը յետոյ Պատրիարքարան կրթալով ար-
դիւնքը յայտնեց Ս. Պատրիարք հօր՝ որ Բ.
Գուռը զրկելիք թողբերը յետածկեց մինչև որ
ն. Սրբազանութիւնը մէկ քանի օր վերջը իր վերջ-
նական որոշումը առայ:

— Խառն ժողովը Գնդմ. դամարուեցաւ
Ղալաթիոյ Խորհրդարանին մէջ, նախագահու-
թեամբ Ս. Պատրիարքին:—Պալիարկոյ այցելու
հովիւ Բարթուղիմէոս Վ. Պաղճեան իր պաշտօ-
նին դժուարութիւնները յատալ ընկելով, հրա-
ժարական զրկած էր: Բայց որովհետև Սիւնի-
կ. Վարչութիւնը արդէն Պալիարկոյ առաջնորդու-
թիւնը հիմնական կերպով կազմակերպելու հա-
մար սահմանած էր կարևոր կարգադրութիւննե-
րը, և անոնց զործադրութիւնը անզի պիտի ու-
նենար, որոշեց յանձնարարել Բարթուղիմէոս
Վ.-ի որ ժամանակ մըն ալ շարունակէ իր պաշ-
տօնը:—Աղթամարայ Պատրիարք Արսէն
Ծ. Վ. վիճակային գործերու նկատմամբ անդե-
կազիր մը ուղղած ըլլալով, ժողովը Տ. Վահրամ
Սրբազանի յանձնեց զայն նախապէսն ու յայ-
տարարել:—Ժողովը ասոնցմէ զատ զբաղեցաւ նաև
Մուշի Վիճակին: Պալիարկոյ գերեզմանատան և
ուրիշ ինքիւններով:

—Սերաստիոյ Սրբազան առաջնորդը նամակ
մը զրկելով Եւզոկիոյ Քաղ. ժողովին, իր հաւա-
նութիւնը յայտնել է Գէորգ Վ. Իրանտոսեանի (Մ.
Աթառայ ձեմարանի ասն) Եւզոկիոյ մէջ մ'աղաւ:
Իրեն առաջնորդական փոխանորդ և քարոզիչ: Տ.
Պետրոս Արքեպ. ուրիշ նամակ մըն ալ Գէորգ
Վ.-ի ուղղելով, հաստատած է իր պաշտօնը,
վախար յայտնելով որ արդիւնաւոր պաշտօնա-
վարութեամբ օգտակար ըլլայ ժողովրդեան:

— ՄՈՒՇԻ Ս. Վարապետի վանքին միարան-
ներէն երկու սարկաւազներու ձեռնադրութեան
խնդիրը, որ առկա մնացած էր, այս անգամ
կարգադրուել է: և ինչպէս որոշած էր Արծա-
կան ժողովը, մօտերս վարդապետ պիտի ձեռ-
նադրուին: Խորով Վ. այս աթիւ վանքը այ-
ցելելով զպրոցն նկատմամբ ալ կարգադրու-
թիւններ ըրել է, ուսուցիչներ պաշտօնի կոչելով
և դատախօսութիւններ կանոնաւորելով: Տեղա-
պատգամը զիտել է որ վանքին հասցիները պարսպ
տեղը կը վանուին միարանները անտարբեր են
և զպրոցն ալ շատ խեղճ վիճակի մէջ կը դանուի:
Աւտոյ յարգուել է որ ջանքեր ըլլան վանքին
զպրոցը բարեկարգ վիճակի մէջ գնելու համար:

Ս. Պարագեանի դպրոցը այս միջոցին 65 աշակերտ ունի:

— Մանչևկա դրէն արժանահատ անձէ մը տեղեկութիւն կը տրուի թէ: Պոլսոյ և Անգլիոյ առեւտրական հրատարակներուն վրայ մեծ անուն և զիրք գրաւող Թօգաական առեւտրական տան պէտք՝ Մարտիրոս էֆ. Թօգաական որ Մանչևկա կը գտնուի իր վաճառականական գործերուն պատճառաւ: քոստ հազար անգլիական ոսկի յառկացուցել է վարժարան մը հաստատելու համար: որ Հայ աղագ պիտի հետեւին մասնաւորապէս առեւտրական և գիտական ուսումներու: Օրումն ամենէն կարեւոր լուրը և մեծագոյն բարեբարութիւնն է այս և նուիրատուին անունը գրաւական մըն է ընդհին, թէ շինծու տեղեկութիւն մը չի կրընար ըլլալ: Արտիստե Թօգաական էֆ. արգէն ծանօթ է իր բարեկործութիւններով և շատեր ծանչցած են զիրք իրեն ազգին ամենէն բարի և պարկեշտ անձնաւորութիւններէն մէկը: որ օտար երկրի մէջ իր տարրին պատիւը բարձրացուցած է:

— Ս. Պատրիարքին յանձնարարութեամբ: Գառը զիւղէն Լ. Բանիկեան և Յ. Իլմաքեան էֆ. ներք Պէրպէրեան վարժարանին յարելեանի առթիւ 57 Օսմ. ոսկի հաւարած և Ս. Պատրիարքին յանձնած են: Եղիպտոսի ազգայիններն ալ նոյն նպատակաւ 40 անգլիական ոսկի հաւարած ու զրկած են: մասնաւորապէս Եղեքսանզրիոյ ազգայինները 30 ոսկի, Կերասոնէն 183 Ֆր. և Ատամայէ Պէրպէրեանի նախկին սաները 8 ոսկի զրկած են:

— Եղեանոյ Առաջնորդարանէն կողմէ Պատրիարքարան զրկուած տեղեկագրի մը մէջ կը հաղորդուէր թէ Ասորիք սեփականութեան խնդիր կը յարուցանեն Ս. Սարգիս վանքին մէջ գտնուող Եփրեմ Խուրիի ուխտատեղւոյն նկատմամբ: Ս. Պատրիարքը երկեց կարեւորը հաղորդած էր գասական նախարարութեան, ուրիշ ի վերջոյ զեկուցուած էր Ասորոյ թէ անտեղի է իրենց պահանջումը: Վերջերս իմացուած է որ նոյն պահանջումը գարծեալ կրկնուած ըլլալով խնդրին հանդամները ուսումնասիրելու համար՝ այդ վէճին մասին բացատրութիւն ուղարած է այս անգամ Եղեանոյ կառավարութեան: Ազգրոնէն հասած պաշտօն սփռիցիներ՝ իր մեկնելէն առաջ Եղեանոյ նախորդ կառավարիչ Էմին պէյի կողմէ Բասրէի ժողովին նկատաւմամբ յանձնուած ըլլալով՝ աշակերտութեան պիտի առնուին ընդ նախագահութեամբ նորիկ Փոխ. կառավարիչ Ծէլալ պէյի որուն կողմէ եղած յանձնարարութեան համեմատ՝ Եղեանոյ Առաջնորդարանն՝ ինչպէս նաև Ասորիք՝ այդ սեփականութեան խնդրին մասին գրաւորապէս պիտի ներկայացնեն իրենց հայեցակէտը: Այս խնդրին մէջ մեր իրաւունքը ի

ձեռն կեցած հին վճարակներով ու նոյն խի կայս. հրովարտակով արգար ու անցեղի ըլլալով, բարենամ կառավարութիւնը կանխաւ իրագոյն ընելու համար իրաց այս վճարակն: Եղեանոյ Առաջնորդը տեսակցութիւններ ունեցեր է կառավարական գլխաւոր պաշտօնէնց հետ: որոնք նոյն վաւերացիցիներէն այնչափ բացօթը կը տեսնեն Հայոց իրաւունքը: որ կը զարմանան թէ այլեւս ինչ հիման վրայ Ասորիք խնդիր կը յարուցանեն: Յոյս կայ որ մօտերս Բասրէի ժողովին կողմէ Բասրէական և Կրօնական գործայ նախարարութեան ուղղուելը Տեղեկագրին ալ՝ կարգին պիտի հաստատէ Եփրեմ Խուրիի ուխտատեղւոյ մասին Հայոց սեփականութեան վճարական համաձայնագրը:

— Տիգրիսէն թղթակցից մը զրած է մեղի (Սուրհանդակ լրագրոյն) թէ այս միջոցին հասարակաց կարծիքը բաւական կըրպի այն խնդրով թէ ասարակաւանի մը համար Հայ եկեղեցւոյ մէջ հոգեհանդիստ կընայ կատարուել: Ռուսահայոց մէջ այս կարգի խնդիրներ քիչ անգամ հետաքրքրութիւն կը շարժեն և ինկիլիզիստ կոչուած դասակարգը որ գրեթէ անթիւ կը կարգայ, ախրացուական խնդրներ կանուանէ այս ամէնը: մասնաւոր անշուշտ որ Ռուսահայերը ամենէն աւելի իրենց կրօնական գոյութեամբ կը ծանչցուին իրենց բնական երկրին մէջ: Կերևայ թէ Ռուսահայերու եկեղեցական գործերու մէջ ցոյց տուած անարդարութիւնը առիթ եղեր է որ եկեղեցական գասակարգը աւելի ազգեցեկ գաւանջ և իր բոլոր կարգադրութիւնները ընդհանուր համակերպութեան առարկայ ըլլան: Այս անգամ յազուած խնդրը մէջտեղ հանելու առիթ եղած է Տիգրիսէ առաջն. փոխանորդ Գարեգին Ա. որ մերժեր է այդ կարգի հոգեհանդիստ մը կատարելու և ասոր վրայ զիմուած ըլլալով Եջմիածին, Գարեգին վարդապետի կարծիքը հաստատող պատասխան ստացուեր է: Հիմայ երկու տեսակ կարծիք կայ մէկ մտք կրէ թէ Հայ եկեղեցին ազատ է իր գաւանջութեան մէջ և թէ քրիստոնեայ անուան սակ ամէնքն ալ իրեն կըրպը կը ծանչնայ: ուստի անպատեհութիւն մը չկայ օտարադաւանի մը համար հոգեհանդիստ կատարելու: խի միս մտք կրէ թէ եկեղեցին իր օրհնութիւնը և ազօթքը կը նուիրէ միայն անոնց, որոնք ուղղակի իրեն ծառայութիւն մը մտադրցած են: Թող բանասիրութիւնը և գրականութիւնը իրենց միջոցներով վարձատրեն իրենց աշխատաւորները սակայն ինչ պէտք կայ եկեղեցին ընդելու խառնելու անոր հետ: Իրաւ Հայ, եկեղեցին իր գաւանջութեան մէջ ու է կաշիանդում չունի: բոյց այս պիտի պարտաւնեցու մէջ քիչ մըն ալ բանականութեան կոչուած ընելու է: Սակայն հակասու-

թիւնը անկէ կը ծագի որ Երկու կողմերն ալ իրենց փաստերը մէջ կը բերեն: այս Հայաստանէն կամ առաջնորդէն արածուած: Բուն շփոթութիւնը այս կէտէն ծագում կառնէ ահաւանկի և այս ալ որոշ և ճշգրտած օրէնքի մը պահանջներէն յաստի կուգայ: Այժմ այս անդամ հայրաստանի կարգադրութիւն մը արգելից ժողովրդեան մէկ մասին պահանջը: շատ անհամարան չէ որ վաղը տարբեր բացատրութեամբ որքիչ որոշում մը ձեռք բերուի և ցորչարի այս տեսակ հակասութիւններ մէջտեղ կը մտնան կարելի չպիտի ըլլայ բացատրել ժողովրդեան թէ և կեղեցեոյ զաւանթեան ազատութիւնը իրենց ըմբռնածէն տարբեր բան մըն է և շփոթարեք որ և է մէկուն մեկնելու իր ուղած կամ հասկնա՞ծ կեցայո՞ւ: Մեր թղթակիցը կը գրէ թէ 12-13 տարի առաջ հոգեհանգստի մը առթիւ հանգուցելոյ մը լուսանկարը Երկեցեոյ մէջ գնել յանդիմանք քահանայ մը Երկու տարի փլիննաղբիտի զատապարտուեցաւ: մինչդեռ հիմայ նոյն ընթացքը ունեցող ուրիշ քահանայ մը ազատ կը մնայ: Ահաւասիկ այս կարգի խնդիրներ են որ բաւական կնճառութիւններ յաստի կը բերեն: Աւստի յարմար կըլլայ որ միանգամ ընդ միշտ կանոնի տակ առնուի նմանօրինակ պարագաներու մէջ ձեռք առնուելիք ուղղութիւնը: ապագայ շփոթութիւններու և դժուարութիւններու տեղի չտալու համար:

+ Սեպտեմբերի Փաշայ:— Բժիշկներու և բարեկամներու ախար գուշակութիւնը արդարացաւ և 17 նոյեմբեր շարաթ առաւօտ իր մահկանացուն կնքեց Ստեփան փաշա Ասլանեան: ազգային կեանքի մէջ ամենէն աւելի ծանօթ գեմք մը որ հակառակ իր կեանքի մէջ ենթարկուած դառնութիւններուն մինչև իր վերջին օրերը պահած էր ժպտող գեմք մը և անուշ խօսակցութիւն մը:

Յարութիւն փաշայի մահուընէն 40 օր յետոյ Ստեփան փաշայի մահը զգալի կորուստ մըն է: մանաւանդ որ այդ տեսակ գեմքեր հազուապիստ կը զանան ազգին մէջ:

Ստեփան փաշա Ասլանեան ընտանեկան խնթրճ ծագում մը ունի: 1822 զեկտ. 25 ին ծնած էր Բերայ Իր հայրը Եղիկ Ասլան աղա ձեփարար էր և մայրը Նեսարացի Հնիփսիմէ:

Ստեփան երբ 11 տարեկան եղաւ իր ծնողքը Բերայէ Աղզ. վարժարանը զբրին վերբը: ձանձիկ ամիրայի օգնութեամբ: Բերայի Գրեմադուտ և Արդ. տէլա թաղերուն մէջ հաստատուած էին մէյ մէկ աղջկանց վարժարան և մէյ մէկ վարժարան մանչերու համար Ս. Էջմիածին և Ս. Գրիգոր Լուսաւորիչ անունով:

Ստեփան Ասլանեան 3 տարի մնաց Ս. Էջմիածին վարժարանին մէջ և ուշիմութեան այնքան

փայլուն փորձեր տուաւ որ երբ 1838 ին ճեմարանը բացուեցաւ իր հօրը խնդրանց վրայ: Յովհաննէս ամիրա Սէրգեբեան իր պաշտպանութեան տակ առաղինքը: Այդ շրջանին մէջ իրեն ընկերներէն միայն Պարապետ էֆ. Իսթրիճեան կը մնայ հիմա:

1840 ին ճեմարանը փակուեցաւ և ժամանակ մը յետոյ 1841 ին ելաւ այն բարձրագոյն հրամանը որ կարտներ ոչ—Իսլամ տղայոց ընդունելութիւնը իր ուսանող Պաշաթա Սէրայի զինուորական վարժարանին: Ստեփան Ասլանեան առաջին օգտուողներէն եղաւ այս արտոնութեան և 7 տարի աշակերտակէ յետոյ 1847-ին վարժարանէն ելաւ իրեն անդրանիկ ընթացաւարտ դեր—հազարապետի աստիճանաւ:

Տըթ. Ստեփան Ասլանեան թէ իր ծանօթութիւնը ընդարձակելու և թէ Երեսօրհան համայնարանէ մը իր հիմնութիւնը վաւերացնելու համար երկու ընկերներով զրկուեցաւ Արեւնա: ուրիշ դարձաւ մէկ տարի յետոյ: հարկ եղած վիսյականներով որոնց մէջ յիշուած էր թէ նոյն բժիշկները յատուկ քննիչ մարմնոյ առջև ցոյց տուած են իրենց հիմնութիւնը և սացած փորձառութիւնը: Արեւնայէ դարձին Տըթ. Ս. Ասլանեան զինուորական հիւանդանոցներու մէջ բժշկութեան կոչուեցաւ ու նոյն ասեմ հազարապետ և քիչ ասեմ վերջը գեղապետ եղաւ և ուսուցիչ անուանուեցաւ Պայ. բժշկական վարժարանին: պաշտօն մը զոր վարեց 20 տարիէ աւելի:

Ստեփան փաշայի այս ուսուցչական շրջանը իր պետական ծառայութեան մէջ ամենէն կարեւոր տեղը կը գրուէ:

Հանգուցեալը 1870 ին և 1877 ին երկրորդ անգամ ալ Աւրոպա գնաց կայսերական բանակին համար բժիշկներ և վերաբոյժներ բերելու: 1875 ին Բուժկիի Պայսերական զբոքերուն առողջապահական քըննիչ կարգուեցաւ և 1878 ին Բ. զորարանակի զինուորական հիւանդանոցներուն: 1863-ին ալ Մէարիֆի ժողովին անդամ եղաւ:


Աերջապէս 1870 ին Սպարապետութեան դրան Առողջապահական ժողովոյ անգամ կարգուելով 10 տարիի շափ արդիւնաւոր և յիշատակելի պաշտօնավարութիւն մը ունեցաւ: նոյն միջոցին բարձրանալով միջբիւլոյութեան աստիճանին:

Ա.թ տարի տեւող բացակայութենէ մը յետոյ 1887 ին վերադարձաւ Բարիզէն և փոխադրուեցաւ Սկիւտար և ադա Բերայ ուր բժշկութիւն կ'ընէր: 1895 ին յատկացաւ 3000 դէ. ի հանդստեան թողալէ և այս իրեն համար մեծ օգնութիւն մը եղաւ որովհետեւ գիւրութիւն չունէր այլ ևս բժշկութեան համար առջին անգին վաղելու:

Ստեփան բաշա կէս դարէ աւելի ազգային գործունէութիւն ունեցած է: Աերջին անգամ 1895 ին երբ Բաղ. ժողովը կազմուեցաւ Ստեփան

փաշա ալ անդամակցութեան հրաւիրուեցաւ: Ժողովներու և յանձնաժողովներու մէջ իր ուսումնասիրութիւնները, փարչական տեսակետով զանազան քննութիւնները և խօսելու կարողութիւնը զնահատուած էին մեծապէս եւ իր համոզելու ձեւերը ամենէն աւելի հասկցուած էին:

Իր առաջին կենդանի ունեցաւ երեք մանչ զուակ որոնցմէ երէցը Անտոն լսօնէի է Բարիղի մէջ և միւսը գեղազործ նոյն քաղաքին մէջ: Երուանդ առ Ն զուակ մըն ալ ունեցած է որ գեղատի հասակի մէջ մեռած է:



Հ Բ Ր Ո Ւ Ե Ց Ց Ա Մ Ե Ր Ի Կ Ա Յ Ե Ց *

(ՅԱՐՐԱՐԻ)

Այս հիւրասէր ափերը յաճախակի հարցնում են օտարերկրացուց. «Նչ համարում ունիք մեր երկրի և հաստատութիւնների մասին»: Ենթադրում ենք որ հարցնողներն ուղում են ճշմարտութիւն իմանալ: Կամ ճիշդ այն տպաւորութիւնը որ եկողի վերայ գործում է ձեր՝ ոչ նուազ նաև մեր՝ հայրենիքը:

Ձեր երկրում ես ընդունուեցայ որպէս բարեկամ: Թէպէտ ոչ մի բանով տակաւին չեմ արժանացել ձեր այդչափ բարեւորութեան: Ամէնքը սկսուած կաթոլիկ արքեպիսկոպոսից մինչև

* Մեր խնդ մամուլի մէջ սովորութիւն է դասել կրօն, եկեղեցի, դաւանարարութիւն, վարդապետութիւն, սաստաճարանութիւն, ուղիղ ու սխալը, եղևորութիւն ու կամքի շարժումը, միասնութիւն ու խորամակն սխալներ — ի մի խառնել և այդ ամենը հաւասարապէս մարդկային բշտաւորութիւն հոյակեր, որովհետև հրապարակախօսները՝ եղևորութեան ժամանակ՝ պատմութեան դասագրքի մի երեսում կարգացել են, թէ եղել է ժամանակ, երբ որ հաստատութիւնները հաշտեցնել է մարդկային հանձարը: Այսպիսի ծանօտութեանը ետև մի քոնիսով կարգում են և այն կարծիքը, թէ ուրեմն իրանց քամակած «սաստաճարանութիւնը» ետ մեջտ ի կարող պարունակել:— Ահա Ժարտարի մի ձառն անա քաղմալարտ «սաստաճարանութիւնը», որ պատմութեան միւս երես է քաց անում և այնքան ետ ետ մեջտ է հարդրում, որ նոյն իսկ մեծագոյն քանաստեղծ-փիլիսոփայ Գեօրգիյն կը գոհացնէր: այն Գեօրգիյն, որ մի անգամ ընդ միջո սահման է գծել հիւրսական նորամալութեան և հոգևոր նորոգութեան մէջ:

Ծան. Ս. Ս.

Շկէր աղանդաւորների երկնները, ամէնքն ինձ հանդիպեցին բարեկրութեամբ և յարգանքով. և խօսել եմ ձեր դպրոցներում, համալսարաններում, քարոզել եմ եկեղեցիներում. ապա ուրեմն թոյլ տուեցէք, որ որպէս բարեկամ մտամ ըլիկ պատասխանեմ այդ մշտանորոգ հարցին:

Շատ անգամ այսպիսի խորհրդածութիւններում խառնվում է մտախառնութեան և որդամբտութեան ոգի: Ձեր մեծանուն ներկայացուցիչն Անդրիայում, միտաբ Լօվէյը, երբեմն խօսում է խիստ լեզուով Անդրիայի և անդրեկցիների դէմ: Նա մի տեսարակ է հրատարակել Անդրիայի մասին այս վերնագրով. «Օտարական ներողամիտ կարծիքը: Բայց ես իմ խոնարհ գրութեամբ և համեստ պահանջներով չեմ կարող սնահառ կամ յանդուգն լինել: Հրապարակախօսներից ոմանք ձեզ վերաւորել են շողորթութեամբ, ոմանք խոցուել են ծաղրով և անարգար դատապարտութիւններով: Յոյս ունիմ, որ ես կը կարողանամ գերծ մնալ մէկից և միւսից — քննադատութեան այդ Սիլիւայից և Բարիլդէնց:

Խոստովանում եմ, ինձ շատ զարմացրել է այս ազգի՝ ոչինչ արդեւք չճանաչող՝ ամենայնազթ ետանդը, որ աննկուն ձգտում է շեշտակի մի անգամ ընդ միշտ ծրարած շաղղով: Իմ սիրտը շարժուել է Ամերիկայի առատաշնորհ և մեծանուն հիւրասիրութիւնից: Ես բախտաւոր կը լինեմ, եթէ իմ համեստ խօսքերը փոքր ինչ օգուտ բերեն. երանի թէ աւելի ևս զօրանայ այն բարեկամութիւնը, որով կապուած են երկու ազգեր և երկու եկեղեցիներ, որ իրանց խորութեանը չնայ էլով, մի և նոյն նպատակի հետամուտ են:

Ձեր պատմութեան մէջ, որ այնպէս կարծեքայց այնպէս փառաւոր է եղել, յայտնի երևում է Աերին նախախնամութեան մատը: Յայտնի է, թէ ինչպէս երբեմն պատմութեան փոքրագոյն հանդամանքներով ստեղծուել է ազգերի ակտիւն կեանքը: Թոչնի թեւերի շարժմամբ արդէն ներգործուել է համայն մարդկան պատմութիւնը: Յիշեցէք թութակի երամի անհուն նշանակութիւնը, որով փոխուել է Աուլուստի ուղղութիւնը, այդ պատճառով նա դատաւ Հիւսիսային՝ և ոչ թէ Հարաւային Ամերիկան, Թոյննեք այսպիսի տարօրինակութիւնները: Մինք ունինք աւելի ծանրակշիւ վիպութիւն: Վաշինգտոնի վիպութիւնը. «Երբ որ ես տեսնում եմ, ասում է նա՝ նախախնամութեան միջամտութիւնը մեր յեղափոխութեան ընթացքի մէջ ... անկասկած իմանում եմ աստուածային ողորմութիւնը ... Ամերիկացիք աւելի, քան ուրիշ որ և է ազգ, պէտք է խոստովանեն և երկրպագեն այն աներևոյթ Բազուկը, որով անօրինվում է մարդկային